

ԿԻՂԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ

ԺԲ.

ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՅԻ

1581 Փետր. 5 Գշ. — № 1601 ՅԵԽ. 2.

Գ.

Մէքտինցի Դաւիթի ատեն (1583—1613) Ս. Յա- կոբ ծանր պարտքերու տակ ճնշուած էր նորէն: Վանքին նուիրական բոլոր անօթներն ու սպաս- ները, զգեստներն ու արժէքաւոր առարկանե- ըր զբաւ զրուած էին արար պարտապահանջնե- րու քով, և Դարանաղցին, որ Դաւիթի ատեն նե- րուտաղէմ եկած է, կ'ըսէ թէ խաչ մը անգամ չէր մնացած Ս. Յակոբի մէջը(\*):

Ազարիա՝ Ս. Յակոբը փրկելու համար այս պարտապանի անարգ զինակէն, Ամիթ գնաց, ու- ռուէն առաջնորդն էր Ռուֆացի Սրապիոն Եպոս, յետոյ Գրիգոր ԺԳ. Կիլիկիոն Էջմիածնի, ուր հը- րաւիբեցին նաև Պետրոս Կարկառեցին, որոնց երկուքն ալ, իրենց զիտութեամբ և արժանե- քով, չհանդիպելու կը փայլէին Միջագետքի մէջ, և խորհրդակցութիւններ կատարեցին Ս. Յակոբի պարտքերուն մշտման ճար մը գտնելու համար, և որոնցցին ազգային հանգանակութիւն մը կա- տարելու ուղղակի իրենց հակադրութեանը ներքև, և զիտութեան համար երկը չըջնանակներու բաժ- նեցին հանգանակութեան մարտիկները(\*\*): Առաջինը՝ Ամիթ, Միջագետք և Քիւսիստան՝ Սրապիոնի երկրորդը՝ Սերաստիոյ գաւառը, Եւզոսիա, Գա-

զաօիա և Հալէպ՝ Ազարիա կիցի. ըստ Դարանաղ- ցոյ, բայց ուրիշ յիշատակարանի մը համեմատ Ազարիա գաղթած է մինչև Բաղէշ, ըսել է մինչև Հայաստանի հարաւային կողմերը. երրորդը՝ Կար- նոյ գաւառը, մտանաւ երկիրներով Կարկառե- ցիին, ըսել է Հայաստանի արեւելեան հիւսիսային կողմերը, և Դարանաղցին կ'ըսէ որ երբ Կարկա- ռեցին «մեր աշխարհն» (երզնկա, Բաբերդ) եկաւ, մենք ալ մեր վարժապետին հետ (Սրապիոն Բա- րերդցի) օգնեցինք իրեն մեր կարողութեան շա- փով:

ժամանակին այս երկը նշանաւոր մտաւորա- կանները, անձամբ և իրենց աշակերտներուն ու ժամոտակութեամբ «ժողովեցին բազում և անհա- մար գանձս սակոյ և արձակոյց»:

Դարանաղցին այնպէս մը կը պատմագրէ հանգանակութեան պարագաները որ իբրև թէ միայն Ռուհայեցիին և Կարկառեցին անձամբ չըբ- ջած ըլլան իրենց չըջնանակներուն մէջ և Չուրա- յեցին Ամիթէն վերադարձած ըլլայ Հալէպ և հանգանակութիւնը կատարել տուած՝ իր աշա- կերտներուն ձեռքով:

Բայց Ազարիայի աշակերտներէն Յովհաննէս Անթէպցիին հետաքրքրական մանրամասնութիւն- ներ արձանագրած է յիշատակարանի մը մէջ (Թիւ 133 Ձեռ. Չմատոյ փանքին), որով կ'իմա- նանք թէ Ազարիա եեմ արի իր Աթոռէն հեռի մնաց, Արեւելի մէջ հանգանակութիւն ընելու համար «լիտն սուրբ Երուսաղեմայ պարտուցն, և, ըստ վկայութեան Աշոպահ Եփրեմ Կիլիկի, ու- զկեցութեամբ Աշոպահ մտաւ Միւնասի»(\*): Իսկ Ս. Յակոբի Մասեմազարանին Թիւ 338 Ձեռագրին

(\*) «Եւ այս Դաւիթս անձուն էր անվնոր պարսա- կան էր աւանք գՍուր Յակոբ էր գՍուր Յարութիւնն, գանձայն արբութիւնն, զակեղէն էր գարձարեղէն, զկայ էր գոսկեսուի Աւեսարանն էր զուրբառն»՝ զը- բաւ էին եղեայ յարազ Տանկացն: Յոճամ մեմ այլ կայաք Դաւիթ ժամանակն, մէկ խաչ չկայր էր ոչինչ արբութիւն կամ սպառ զարդուց. մեկուպոցեր էր գա- մնեայն» (Գրեցի. Ժմնկրգ. էջ 320):

(\*\*) Ուրիշ ազգիւրի մը համեմատ Գրիգոր Կեսա- րացիին այ «զմաց ի Բիզանդիա վասն Երուսաղեմայ պարտուցն ի ժամանակս Տէր Ազարիա Կարողիկոսին» (Թիւ 1801 Ձեռ. Ս. Յակոբայ Մասեմազարանին, ինչ- պէս նաև Թիւ 133 Ձեռ. Ազգ. Մասեմազարանին Ղա- յարիոյ): Աս երկու Ձեռագիրներուն մէջ ամբողջ է այն Յիւսասկարանը, զոր գրած է Յակոբ Երեզ, իր ոտեղ- բոր Գրիգոր Կեսարացիի մասին: Այլ Յիւսասկարանին պակասաւոր մէկ օրինակը հասարակած եմ ես Կոլոս- օիս մէջ (էջ 78-80) ըստ Թիւ 108 Ձեռագրին Ղալարիոյ Ազգ. Մասեմազարանին, և որու ամբողջին յետոյ հան- դիպեցայ վեոյիբեայ Ձեռագիրներու մէջ: Գրիգոր Կե- սարացիին Երուսաղեմի պարտուց համար Բիզանդիոն երալուն յիւսակարիւրը կը գտնուի Յակոբ Երեզի Յի- ւսասկարանին վերջին մասին մէջ: Դարանաղցին, որ ցաւելու պատճառներ ունեցաւ Կեսարացիէն, հաւանա- բար գանց ըրած ըլլալ գրել իր պատմութեան մէջ անոր գործակցութիւնը Երուսաղեմի պարտուց բարձման աւ- յասուրիւններուն:

(\*) Անթէպցիին խօսեցր. — «Եւ էր ի սոյն ժամա- նակս (Սարուրիի յարձակման արիւն Սիսի վրայ) յա- ջուրդ և կարողիկս հայապետական Արտոնյ Սրոսայ ամենազովելի և շեղապատմ փառօք զարգաբեայն ի յԱսուսայ Տէր Ազարիա, որ վասն սուրբ Երուսաղե- մայ պարտուցն եեմ ամ հետացեայ յԱրտոնյ ընդ արե- լեյս, և էր Ս. Այն ի Ասուսայ: Չկին էրից ամաց եղե- գալուս նոսա ի Հալապ»:

Եւ Աշոպահեան Եփրեմ կրդս. առնելով Անթէպ- ցիէն կ'ստանառէ:

— «**Մի**նաս անունն այն բազարան, . . . . . Ընդ արեւելս եեմ ամ Սուս եղեայ արագրական, Հայապետի մեր հայկական Կեսարիոյ յարո ղիսապետական, Ասարիայն այն սրբազան Հանդիսանայ յարո յայնմամ. Ղալարն պարտուցն յոգնազան Սուր Արտոնյն սիօրիսական, Գիսեաց յալսարն արագրական Աշոպահի մեր բազարան. Ի Բերիս առեայ վախճան Յիւրբն արոս չեղեայ ժաման. Տեսոն Յոնաննու մտեայ փոխան, Այն որ բանիս է վկայարան» (Միտուան, էջ 221):

յիշատակարանը կ'ըսէ թէ Աղարիա Բագէշ եկաւ 1600ին ողորմութիւն հաւաքելու և Երուսաղէմը աղատելու համար այլազգիներու ձեռքէն(\*):

Յովհաննէս Անթէպցին շարունակելով իր պատմութիւնը հանգանակութեան մասին, կ'ըսէ, եւ ալ Սերաստիոյ մէջ զբաժնուող 500 կարմիր սկիւ բերի շալէպ: Եւ ինչպէս կ'ընդի Սնթէպցիի բաժնեւորէն, Դաւիթ Մէրափնցիի շալէպ էր այդ միջոցին, Աղարիայի մօտ, անշուշտ կանչուած Ս. Յակոբի պարտուց վճարման մասին կարգադրութիւններ ընելու նպատակով: Աղարիա 24,000 մարշիլ կը յանձնէ Անթէպցիին, որ Դաւիթի և ուրիշ հաւատարիմ հարտարաստ անձներու հետ Երուսաղէմ կուգայ, և ըստ Դաւրանապետի նամի գիծով, որու փաշայէն տարեկան մըն ալ կ'առնեն իրենց հետ, որպէս զի սոյ սը սեժ չառնէ նոցա: Պարտաւէր շէյխերը կը հանձնեն, զգոմանս աղաւելով և դոմանս տեղաց (—Երուսաղէմի) փաշայովն երկեցուցեալ, ոմանց պահանջը ամբողջովն կը վճարեն, ոմանց պահանջքին կէսը, որոնց գումարը կը յանգի 16,000 մարշիլի, և Ս. Յակոբի բոլոր սպասներն ու զարդերը կ'ազատեն զրաւէ և ուրախութեամբ Զատիկն ալ տօնելով Երուսաղէմի մէջ, կը վերադառնան շալէպ:

Դարանապետն ուրիշ մանրամասնութիւն մըն ալ ունի, որուն համեմատ Անթէպցին Ս. Յակոբի պարտեքը վճարելէ ետքը, վանքն ալ կը մաքրագործէ\* տուներէն կամ սենեակներէն արտաքսելով Մէրափնցի աշխարհականները, որոնք շատ աստիճանքէ խիւր սյրողաց յորդիս՝ տիրա-

ցած էին այդ սենեակներուն և զբազում անօրէնութիւններն ըրած էին վանքին և պատճառ կրած էին ասոր պարտեքը:

Ըստ Դարանապետի, Անթէպցին մանրամասն հաշուեցոյցը կը պատրաստէ վճարուած պարտեքուն և եղած ծախքերուն, նշանակելով ամեն ի մէկ լուծմամբոցն: Նոյն տոնն սխալ կամ խնդարմիւր տեղեկութիւն մըն ալ կու տայ, բնկով որ Աղարիա միայն կազար զըշ, յանձնեց Անթէպցիին՝ Երուսաղէմ տանելու համար, մինչ նոյնինքն Անթէպցին կ'ըսէ թէ մեզի տրուած գումարէն 16,000 մարշիլ պարտք վճարեցինք և 8000 ալ կտ տարինք շալէպ և յանձնեցինք Աղարիային, բնկ է իրենց յանձնուած է 24,000 մարշիլ: Անթէպցին 16,000ը կ'որակէ անաշխարհ, սոր է զուսուշ, իսկ 8000ը՝ ասկիտով, իր Սերաստիայէն բերած 360ին համար ալ ըսու վերեւ վարմիր սկիւի:

Աղարիա, քննելով Երուսաղէմի պարտքին հաշիւները, զարմացիւր և պտուցեք է թէ սորպէս լիալ է այսքան պարտք:

Դարանապետն զիտի կուտայ թէ Զուղայեցիին վախճանումէն (1601) ետքը՝ հանգանակութեան անոր քով մնացած զբամբ շանյայտը ըրին, և ոչ սը չգիտցաւ թէ ի՞նչ կրաւ այդ գումարը: Տանկիներու վախէն ծայն ալ չկրցան հանել, և թերեւ, կը յարէ, որ մը ինքնին կը յայտնուի:

Դարանապետն այս դիտողութիւնը կ'ընէ, ցոյց տալու համար թէ քիչ ետքը Ս. Յակոբ զարմեալ սխաւ ճնշուի Երուսաղէմի Պարոնին, Դատաւորին և Շէյխերուն բանտարան տակ, և Մէրափնցի Դաւիթ, գահանցելու համար անոնց զօջաքաղութիւնը, նոր նոր պարտքեր ըրաւ, և ամենք որ, կ'ըսէ, երկու Զատիկ անցուցինք Երուսաղէմ, և 1606ին ալ հոն էինք, ականատես եղանք վանքի տառապանքներուն, որուն ուխտաւորական հասոյթները կարուած էին, ձէլալիներուն ասպատակութեան պատճառով, որոնց ասոյն բոլոր երկիրը աներակ զարծած էր, որովհետեւ անոնք անցան կարկէն վեր մինչև կարս, Երևան, և կարկէն վար մինչև կաֆա, Ստամբուլ, Ռուսիի, շատերն ալ գացին Պուլտան, Լեհ, Չեհ: Այս աւազակներու եւ սպանիլներու վախէն ոչ սը զուր կ'ելլէր իր տեղէն, հետեւաբար, բնի կ'ուզէ, արդրմութիւն՝ ժողովելու նըպատակով Երուսաղէմէն համբայ կ'ըլլար մը՝ չէ՛ր կընար շալէպէն անդի անցնել: Ս. Յակոբին գանձանակները վիրցուած էին ամէն տեղ, և ուխտաւորութիւնը, որ յառաջ Զուրի պէս կը հասէր կուգար Երուսաղէմ, հիմայ կտրուած էր բոլորովին, և փոխանակ Երուսաղէմ գալու, ժողովուրդը իրենց մօտիկ ուխտատեղիները կ'երթային:

Դեռ ասիլին կայ, Անթէպցին կը պատմէ որ երբ Աղարիա կ'իջ. հանգանակութեան պատճառով բացակայ էր իր ամբողջ, 1600ին, Առաջաւորաց պահուց ՇԻ. սըբ, Ս. Սարգսի տօնին, Սարսիլի կուտած ձորակները, անշուշտ ձէլալիներէն, Սխ եկաւ, գազկու համար Սողմաներու ասպատակութիւնը, որոնց գլուխը կեցած էր Մահդիտուլուն, որոնք կ'ուզէին տիրապետել Սի-

(\*) Յիշատակարան Թիւ 338 Չեռագրին (Հմուտ. Մեկն. Գործոց՝ Գէորգայ Լամբրոնացոյն)։ — Քառ ք ամենասուրբ երրորդութեան շօր եւ Որդոյ եւ Չոյււոյն Սրբոյ, որ կա կարողութիւն անարժան գրչիս Սարգսիս ի յանկ ե ի յաւարտ հասանկ այժմ տառիս, ի Թիփս. Չայոց. Ռեթ. (= 1600) ի բաղարս Բաղէշ:

Արդ գրեցաւ սա ի դառն եւ ի չար ժամանակիս գոր անօրէնքն յամէն դիմաց յեղից զբրիտանոնայս ի հարկապանանշուրթիւն, որ ի բազում հարկապահանջութեան Սիլիթացոց զոր պահանջէին, բազում պարսա անկեալ էր ի վերայ Երուսաղէմայ, եւ Երուսաղէմ կայր ի գերութիւն նոցա:

Չոր տեսեալ եւ լուեալ Սուրբ վարդապետն Աղարիայ. որ էր յայնժմ ժամանակի հայրապետ Արսայ եւ վոյցեպր ի սրտի իւրում. եւ ո՛չ գիտէր թէ զի՞նչ արասցէ. եւ ի տըչութեանէ Չոյուոյն Սրբոյ ետր ըզմտաւ ելանել յիկիիրն Չայոց առնուլ ողորմութիւն ըստ Պօղոսի. տանն եւ գտանել զԵրուսաղէմ ի յայլ սոգաց եւ եկեալ հնաս քարոզութեամբ ի բաղարս Բաղէշ, եւ տեսեալ զայս անային. տառս, զոր էր ժողովեալ սր. աւետարանիցն Ղուկաս ի Պօղոսէ, եւ մեկնեալ Սուրբն Յովնան Ոսկերծան եւ Սուրբ Չայոն եփրին. եւ ցանկացող եղև ան մա՛՛ն՝ եւ կտ ետափափագ սրտի գրեց յիշատակ հոգոյ իւրոյ եւ ծնօղաց իւրոց, ճօրն Պաղտատի եւ ճօրն Ողտափառի, եւ եղբորն Աղաւազին, հանգուցեալ եղբորն Փաշային եւ Ալիսանին, եւ եղբարորդոյն Կազարին, Փաշային, Միլիթիլին, Պատրիստան, եւ այլոցն: Ար հանդիպիր անայ յիշեցէր եւ ան՝ որորմի ասացէր եւ զուր յիշեալ յիշէր ի Քսէ. Այ. մերոյ:

սի վրայ: Սաթուրճին եկած էր Անթէպէն ուղ-  
ղակի Սաւաթոյ վրայ, սպաննած էր տեղւոյն  
պարոնքը, այնպէս որ երբ Սիս հասաւ ան՝ ա-  
ւրտամբները փախան. անոնց հետեւեցան Սիսի  
խումբ ընակիչներն ալ. թողլով իրենց ինչքերն  
ու ստացուածները: Հայեր թէև չփախան և  
անձի կորուստ չունեցան, բայց անոնք ալ կո-  
ղտառեցան, նոյն իսկ Սուրբ Լուսաւորչի գան-  
ձին թանկագին անթմները և զարդեղէնները,  
որոնք թաքտեան պահարաններու մէջ էին, Ե-  
րևան հանուեցան այդ չգարագէմ գաղաններու  
կողմէն և կողտառեցան: Միայն Սուրբ Ազերը,  
Աջոպահ Մինաս և իր եղբորորդին Տէր Ղազար  
Քահանայ, մեծ ճարտիկութեամբ փախցուցին և  
տարին Ատանա:

Ասիկա աղօտ մէկ պատկերն է ժՅԸՂ դարու  
քաղաքական կացութեան Անասուրուի կամ Փո-  
քքը Ասիոյ մէջ, ժամանակակից ու ականատես  
Անթէպցիի գրչէն, որ զեռ իր կաթողիկոսութեան  
ընթացքին՝ Սիսի վրայ Դաւիթ յարձակումին  
պատմութիւնն ալ պիտի ընէ մեղի:

Այսպիսի զժնդակ պայմաններու մէջ է որ  
Ազարիս Կաթողիկոս, կրցաւ ազատել Ս. Յակո-  
բը իր ծանր պարտքերէն:

Հի՛ն է Երուսաղէմի պարտքերուն պատմու-  
թիւնը, առաջին պատմական յիշատակութեան  
կը հանդիպինք ժՅԸՂ դարուն, երբ զեռ չէր վե-  
րահաստատուած էջմիածնի Աթոռը. մենք տե-  
սանք արդէն որ Մուսաղէկեան, Եւզոկացին,  
Թլիզուրացին, ստոնք յիշատակուածներն են,  
Խրաքանչիւրը իր ժամանակին, աշխատեցան Ս.  
Յակոբի պարտքերը վճարելու, սրբազան գրու-  
նները ազատելու և անոր պէտքերը հոգալու հա-  
մար:

Ս. Յակոբը, ժողովրդական բացատրութեամբ,  
«Էկիան կոմս» էր Երուսաղէմի պաշտօնական ան-  
ձերուն, մոլիսանդ շէյխերուն և բոլոր բռնաւոր-  
ներուն, որոնք մակարոյձներու պէս փակչած  
Ս. Յակոբի կշտին, կ'սպառէին անոր կենսական  
հոյզը հազար տեսակ պատրուակներով, որոնց  
գլխաւորն էր Հայոց միջկեղեցական իրաւունք-  
ներուն պաշտպանութիւնը: Բայց պէտք է զի-  
տեղ որ այս մակարոյձներ միեւնոյն կերպով փակ-  
չած էին Հայոց մրցորդ յարանուանութեանց ալ,  
և այսպէս ամէն կողմէ կը ձձէին: Այս է լուսա-  
բանութիւնը այն երեւոյթին, զոր մասնանիչ  
կ'ընէ Դարանապղին թէ Մէքսիկայի Դաւիթ դարձ-  
եալ պարտքեր բրաւ, որովհետև Ս. Յակոբ նորէն  
կը ճգմուէր ծանր պարտքերու տակ 1600ին, Ան-  
թէպցիին ըրած մաքրագործութիւնէն հազիւ հինգ  
տարի ետքը: Ասիկա ցոյց կուտայ թէ հարստա-  
հարիչներ անգամ մը կշտանայէ ետքը թոյլ կու-  
տան որ Ս. Յակոբ քիչ մը շունչ առնէ, սանկ  
քանի մը տարի, և դարձեալ կ'անօթենան և նու-  
րէն կ'սկսին ուղիւ, նեղիւ, և Ս. Յակոբին վա-  
րիչները կ'ստիպուին նոր նոր պարտքերու տակ  
մտնել անօթի պազանները կշտացնելու համար,  
«Յոռի չըջան» մը, որուն մէջ դարերով խորբա-  
ուած է Ս. Յակոբ:

Բ. Ե.

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

#### ՄԵՐ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐՈՒՆ

#### ԿԱՐՏԵՅԵԱԼ, ԵՐԱՅԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ

Բ.

Կարևոր մէկ մասը այն երբայական  
բառերուն՝ զորս ուղղակի Եօթնամեկնիցէն  
փոխադրած են մեր թարգմանիչները նոյ-  
նութեամբ՝ յարգելի Ուսուցչապետը մէջ  
բերած է արդէն, ինչպէս ըսինք: Այդ բա-  
ռերէն հազիւ մէկ քանիները պատահական  
կիրարկումներ ունեցած են մեր մատենա-  
գրութեան մէջ՝ իբրև հասկցուած բառեր,  
թէև յատուկ անուններու հոլովումը տըր-  
ուած ըլլայ անոնց առաջին օրէն իսկ, զոր  
օր. սարեկայ, դարբնայ, նետարաւ, արզորայ,  
գեղգուրայ, և այլն ձևերով. իսկ միւսները  
դատապարտուած են իրենց տեղերը մընա-  
լու՝ իբրև օտարտի ու խուժուժ ձայներ:

Մեր ընթերցողներուն համար աւելորդ  
չհամարելով ներկայացնել Ուսուցչապետին  
նկատի առած բառերը, կը դնենք զա-  
նոնք այբուբենական կարգի մը վրայ, և են-  
շանակելով հանդերձ անոնցմէ խրաքան-  
չիւրին տեղն և խմատը՝ իրենց յունտապա-  
տարակցերէնով միտսին, ինչ ինչ զիտ-  
ղութիւններ ալ կը կցենք մեր կողմէ:

Ահա այդ բառերը.

Ասսուրա, Նեոթ Նոպոթի (Ա. Թագ. Ի 20),  
ἀμαρταρά.

Ասյոյ(\*), քաշ (Յոր ԼԹ 13), ἀσδά:— Միւս-  
նոյն բառը թարգմանուած է նաև առ-  
սիկ (Երեմ. Լ 7), բայց կեղակարծ կ'ե-  
րևի այդ գրչութիւնը:

Արարա(\*\*), արարոյթ, արաշ, արաշեբ (Դ.  
Թագ. ԻԵ 4, 5. Երեմ. ԼԹ 5), ἀραβά,  
ἀραβάζ.— Այլուր արարոյթը կցած է  
Ռարոյթ՝ իբրև յատուկ անուն (Թիւք  
ԻԶ 3, 63. ԼԱ 12. Երկր. Օր. ԼԴ 1.  
Յիսու ժԳ 14 և այլն, Քաճճ.)

(\*) Հին Քաղկեդոնի կը գրէ. «Ակիւզաո բազէ  
թարգմանեաց, իսկ ոմանք ասին ջոեակլ գալ  
դառ »:

(\*\*) Մեր Աստուածաշունչին մէջ արարցից(Է)  
ալ թարգմանուած է այն բառը (Երկր. Օր. Ա  
7. Բ 8). Հմտ. «ձոն Արարացուց» (Յիսու Գ 16,  
և այլն):